

առանց կրքի , որով կարենայ մէկը գրտնել ընու թեան փնտռած փառքը և հանգիստը ու անոր հետեւիլ : Սակայն ո՞վ է ան մարդը աշխարհիս վրայ՝ որ խորունկ բարակ մտածել գիտնայ և որ իր մտածութեանը մէջ կիրք չխառնէ , և շիտակ ճամբով իր փառքին և հանգստեան ետեւէն երթայ :

Ընդ շնորհաբարութեան գործադրութիւնը մարդուս հարկաւոր ըլլալը ամէնքը կ'ընդունին . բայց որովհետեւ շիտակ ճամբով ընելու համար առանց կրքի խորունկ մտածելը մարդու վրայ խիստ դժուարագիւտ բան է , անոր համար կը տեսնենք որ մարդիկ ճշմարտութիւնը գտանք ըսելով առանց խորունկ մտածելու և կրքով լցուած կը սկսին գործել , և ճշմարտութիւնը գտանք , անոր հետեւինք ըսելու ատեն , ստուծեան մէջ կ'ընկղմին կը կորսուն :

Սարդս փառաց և հանգստեան համար ստեղծուած է կ'ըսեն , և կը տեսնեն զմարդը վշտերու , նեղութիւններու և ցաւերու մէջ ընկղմած : Պէտք է ուրեմն մտածել պատճառները , փնտռել թէ ո՞րն է այն շիտակ ճամբան որ զմարդը փառաց և հանգստեան կը հասցընէ : Բայց ինչպէս որ վերը ըսինք մտածելը դժուար է , փնտռելը աշխատանք է . անոր համար մարդիկ դիւրին ճամբայ մը գտեր են ազատ ըլլալ որ ամէն մարդ իր ուզածն ընէ . արգելք չըլլանք կ'ըսեն իրարու . և աս ծուռ սկիզբով մարդիկ առանց մտածելու կը սկսին ընել ինչ որ խելքերնուն կը փչէ . և այսպէս անխելքութեամբ կրից ետեւէն երթալը կ'անուանեն ազատութիւն . և փառք , հանգիստ գտնելու տեղ՝ չարաչար թշուառութիւններու կը մատնուին : Ճշմարտութեան մէկ մասը ճանչնալէն ետեւ՝ իրենց գործոց հիմը կը դնեն չըմտածելը և առանց մտածելու հանգիստ գտնելու ջանքը : Արդիսի անզերծանելի փոս մըն է այս . ինչ սխալ ճամբայ : Հանգիստ և փառք կ'ուզես . և ինչպէս չես մտածեր թէ ո՞վ զքեզ ստեղծեց , հանգիստ և փառք գտնելու ինչ կարգ դրաւ : Մէկ մարդ

մը թէ որ քու վիճակդ լաւցրնէ , ու խոստանայ ալ որ քեզի առաջնորդէ ալ աւելի մեծնալու , դու անոր հազար շնորհակալութիւններ ընելէն ետեւ կը նայիս որ անոր խօսքէն դուրս չելլես մէկ կողմանէ երախտադիտութիւնդ ցուցնելու համար , մէկալ կողմանէ ալ յոյս ունենալով որ աւելի օգուտ պիտի գտնես : Հապա Ըստուած որ քեզի կեանքդ տուաւ ու յաւիտենական հանգիստ ալ քեզ խոստացեր է , պէտք չէ որ իրեն շնորհակալ ըլլալով միշտ իրեն կամքը կատարելու փափաքիս , գիտնալով որ իր խոստմունքներն անսուտ են : Բայց ասոնք մտածելով կ'ըլլան . իսկ մարդիկ մտածելու ժամանակ չունին , և մտածէ ըսողին վրայ ալ կը ծիծաղին կանչելով՝ թէ մենք ճշմարտութիւնը յայտնի առջևնիս կը տեսնենք , ալ ինչ պէտք է երկար մտածութիւն . թող ամէն մարդ ինչ կ'ուզէ ընէ , թող կըրցած ճամբով իր հանգստութիւնը գտնէ :


(ՄԵՍՏՈՒՆՆԵՐ ՈՒՐԻՇ ԱՅՎԱՄ)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պատմական տեղեկութիւն դրստնայն Անկուրեմայ և իրեն մահը :

Ընճած տարւան վերջերը Հոկտեմբերի 20^{ին} Ըստրիոյ Ֆրաշտորֆ գեղը կնքեց իր վշտալից կեանքը Ընկուրեմի դքսուհին Սարիամ-Թեթեղա-Շարլոթ թագուհիին շառաւիղ Սուրբիկոս ԺԶ^{ին} դժբախտ ու հարածեալ ընտանեացը : Ըս իշխանուհին որ խանձարուրքէն ցմահ սղորմ տեսարաններու և իր ծնողացն ու սիրելեացը անողորմներու ձեռքէն չարաչար սպաննուիլն ու զոհագործուիլը տեսնելու սահմանուած էր , լցուած էր զարմանալի աւրիական և անյողոզող առաքինութեամբ մը ընաւ ճուռագելու իր հաւատքն ու յոյսն որ առ Ըստուած , բարեպաշտու



Տաճարի բերդը .

Թեան ու համբերատար համակամու-
 Թեան օրինակ ըլլալով՝ ոչ միայն արքու-
 նեաց այլ ոչ ինչ ընդհատ ամէն ազ-
 գի մարդկան . և Թերևս քիչ մը աւելի
 լաւ հասկըցուի Թէ որ ըսելու ըլլանք՝
 Թէ իրեն չափ խիստ քիչ օրիորդ եղած
 է՝ որ այն աստիճանի յեղյեղուկ բախ-
 տին նշաւակ եղած ըլլայ , ու այնչափ

դառն ու անտանելի վշտաց մասնուած .
 բայց աւելի ևս քիչ իրեն չափ սրբու-
 Թեան և առաքինուԹեան սիրող ու
 վիշտերէ չխուփող . ահա ասոր համար
 բոլոր յարուստ ցաւեցաւ ու զգաց իրեն
 մահը , և գրեԹէ ամէն ազգի լրագիր-
 ները տրամուԹեամբ սրտի ու մեծ գո-
 վեստներով տուին աս գուժը իրերաց .

ուստի աս պատճառաւ մենք ալ կարևոր սեպեցինք օրագրիս միջոցաւ համառօտիւ տեղեկութիւն մը տալ ազգերնուս աս առաքինի անձին վրայ, իր թըշուառութեանց շարքը ու իր կտակին համառօտ իմաստը դնելով աս տեղս, յօրինակ բարեաց և յուղղութիւն ամենեցուն :

Մարիամ Թերեզա Շարլոթթա ծնած էր Սէրայլ 1778^{ին} դեկտեմբեր 19^{ին}, որով և մեռնելու ատեն 73 տարուան էր : Սթաթուն տարի առաջ գրեթէ նոյն օրերը, որ ինքը մեռաւ, իր ազնուական ու դժբախտ մայրը Մարիամ Միթոնիէթ թայգլխատման բարձրաւանդակը կ'ելլէր . երկուսին ալ տարեդարձները կրնան իրարու հետ շփոթիլ, որովհետեւ մէկունը կարճատե ու մէկալինը երկարատե մարտիրոսութիւններ են : Մարիամ Թերեզա տասուրեք տարեկան Տաճարի ըսուած բերդին մէջ փակուեցաւ՝ իր ծնողացն, եղբօրն ու հօրաբրօջը բանտին տառապանացը մասնակից ըլլալով : Տեսաւ ինքը մի զկնի միոյ իր սիրելեաց անկումը . իր հայրը գլխատեցաւ 1793^{ին} Յունուարի 21^{ին}, մայրը նոյն տարուան հոկտեմբերի 16^{ին}, իր հօրաբրօջը Եղիսաբէթ Մայիսի 4^{ին} 1794 . իր եղբայրը Սուրբովիկոս ԺԷ 1793 յունիսի 8^{ին} բանտին մէջ՝ ուր որ Սիմոն անունով անագորոյն և գազանաբարոյ Եաքոպէնի մը յանձնուելով, անտանելի նեղութեամբ և չարչարանօք քիչ ատենի մէջ հիւժեղով մաշուելով մեռաւ եղկելին : Մարիամ նոյն տարին ինչուան Ղեկտեմբեր՝ Տաճարին մէջ փակուած մնալէն վերջը, հինգ նուիրակներու տեղ փոխնորդ ըրին զինքը, որոնք Մատրիացոց ձեռքը ինկած էին Տիւմունիէին ատենը : Արքայազուն օրիորդը իրեք և կէս տարի ան ցաւալից բանտը կենալէն ետեւ, բանտէն ելածին պէս Սեննազնաց ուր չորս տարի ալ կենալով՝ անկէանցաւ Ռուսաստան, ուր կարգուեցաւ Միկուէմի Ղաքսին հետ որն որ Մութուայի կոմսին անդրանիկ օրդին էր :

Սօտ տասնուութը տարի Եւրոպայի

ամէն կողմը թափառելով 1814^{ին} Մայիսի 4^{ին} դարձաւ Վաղղիա իր հօրեղբօրը Սուրովիկոս ԺԷ^{ին} հետ Մնգղիայէն գալով՝ ուր պանդխտած էին : Շատ սրտաշարժ տեսարան էր իրենց յաղթանակաւ Վաղղիա մտնելը, որ աւելի տրտմութեան քան թէ ուրախութեան արտասուքի յիշատակաց օր մըն էր . վասն զի երկարժամանակեայ անիրաւ արքօրանքէ ու հալածանքէ մը դառնալէն ետեւ, երբոր հասաւ կառքով ան տեղերը ուր կատարուած էին իր հօրը մօրը և հօրքրօջը անիրաւ սպանութիւններն, և ուրիշ կողմանէ Տաճարի բերդին երևոյթն՝ միտքը բերելով իր եղբօրը ողորմ մահը և իր քաջաները՝ սիրտը ձմրուելով հառաչանօք մը սկսաւ լալ . ասանկ տխուր մտածութիւններով և արտասուածոր աչօք հասան Թիւրքիլուռի, ուր որ ժողվուած էին ազգին պատգամաւորներն, որոնք տեսնելով զինքը և զՍուրովիկոս ԺԷ աս աղէխարշ տեսիլքի մէջ՝ մէկէն ոտքերնին ինկան ազգին կողմանէ թողութիւն խնդրելով եղած անիրաւութեց համար . բայց անով աւելի ևս սիրտը ելլելով՝ մարեցաւ ինկաւ արքայազուն տիկինը : Այ տխուր յիշատակաց ցաւը դեռ չմեղմացած, և ևս ծանրացուց իրենց ցաւն ու ահուգողը Վափօլէնին Ալպաէն փախչիլն ու Վաղղիա գալով հանած խռովութիւնն՝ նորէն կայսրութիւնը ձեռք ձգելու համար, որով ստիպուեցաւ Պուրպոնեան ցեղը փախչիլ Վաղղիայէն, որով և Մարիամ Շարլոթթան ալ ապաստանեցաւ Մնգղիա : Քանի մը ամսէն երբոր Վափօլէն յաղթուեցաւ ու արքօրեցաւ սուրբ Տեղինէ կղզին՝ նորէն դարձաւ Մարիամ Վաղղիա արքունեաց հետ մէկտեղ : Այ երկրորդ անգամ դառնալէն վերջը տասնըհինգ տարիի չափ մնաց Վաղղիա, շատ անգամ ապստամբութեան երկիւղներ քաշելով և աղէտաւոր տեսարաններու հանդիպելով, որով վերջապէս 1830^{ին} Յուլիսի մէջ նոր արիւնալից խռովութիւն մը ծագելով՝ ստիպուեցաւ թափառական երթալ ու հիւր

ընկալուածին խնդրել օտար ազգերէն , իր էրկանը ու կարողու ժէն հետ միատեղ , որոնց հիւրասիրութեամբ տեղ շնորհեց Մատթիոյ Փրանկիսկոս կայսրը կորիցիայի մէջ , Սարիամ Եարլուծածային մայրը՝ Լնթոնիէթթան , Մատթիոյ տունէն Սարիամ թերեզային աղջիկը ըլլալուն : Ինչուան իր մահը միշտ Մատթիոյ երկիրներուն մէջ մնաց չխառնուելով ամենեւին քաղաքական բանի մը , ու ինչպէս Տէպա լրագիրը կը զրուցէ լմնցուց իր կեանքը որ սահմանուած էր առաքինութեան , ցաւերու , աղօթից և զոհական նուիրումներու համար : Եւ զարմանալի արքայազուն տիկնոջ գովեստը կ'ուզէնք լմնցընել Մատթիոյ Կատինալ անունով լրագրին սրտաշարժ և ազդու խօսքերովը . « Կաղզիան , Լարուպան , համայն մարդկութիւնը և կրօնքը անդարմանելի կորուստ մը ըրին . Ի ուղովիկոս ժժէն աղջիկը ան զարմանալի սուրբը , մարտիրոսի մը ծնունդ և քան զծնողքը աւելի մարտիրոս՝ յանձնեց Մատթիոյ գիրկը ամենամաքուր հոգի մը՝ որ Մատթուած ստեղծեր էր ոմանց զօրավիգն և քաջալեր ըլլալու և ամենեցուն օրինակ : Սարիամ թերեզայ Կաղզիոյ մեռաւ , բայց և անտարակոյս ենք որ Մատթուած իրեն պէս աղնուական սիրտ մը քիչ անգամ կանչեր է իրեն , և Կաղզիա քիչ անգամ կորսընցուցեր է անոր պէս գաղզիասէր սիրտ մը : Սեռաւ ինքը ու զնաց առ Մատթուած , բայց առանց նորէն տեսնելու զԿաղզիան » :

Հոս օգտակար կը սեպենք համառօտելով զնէլ իր կտակը՝ որ իր ամենէն մեծ գովեստն է , իր մաքուր և կրօնասէր հոգին յայտնելու համար :

« Զանուն ամենասուրբ Լըրորդութեան հօր և Արդւոյ և հոգւոյն սրբոյ .

Օ իս ըստ ամենայնի աստուածային նախախնամութեան կամայը ներքոյ կը գնեմ . չեմ վախնար մահունէ , և առանց իմ անարժանութեանս նայելու՝ բոլորովին զիս Մատթուածոյ ողորմութեանը կը յանձնեմ , ինդրելով իրմէ ժամանակ ու շնորհք ընդունելու եկեղե-

ցւոյ վերջին խորհուրդները ջերմեռանդ սրտիւ :

Ար մեռնիմ կաթուղիկէ , առաքելական ու հռովմէական կրօնին մէջ , որուն մէջն որ ապրեր եմ կրցածիս չափ հաւատարմութեամբ , և ըստ ամենայնի շնորհապարտ եմ աս կրօնքիս զիս բոլոր կենացս մէջ միխթարելուն համար :

Իմ ծնողաց օրինակին հետեւելով՝ կը ներեմ յամենայն սրտէ և առանց տարբերութեան՝ որոնք որ կերպով մը կրցան նախատինք և փաստ հասցընել , ինդրելով Մատթուածոյ որ իր գթութիւնը ամենուն վրայ տարածէ , ինչպէս որ իմ վրաս ալ , աղաչելով զինքը որ ներէ ինծի իմ ամէն յանցանքներս :

Ենորհ օնիմ բոլոր ան գաղզիացուց որոնք իմ ընտանեացս ու իմ վրաս մասնաւոր յարմունք ու սէր ցուցուցին . նոյնպէս պարտապան եմ իրենց տուած սիրոյ նշաններուն ու մեր պատճառաւ քաջած վիշտերնուն ու նեղութիւններնուն : Ար ինդրեմ Մատթուածոյ որ հեղու իր օրհնութիւնները Կաղզիոյ վրայ , որն որ միշտ սիրեր եմ , նաև սրտիս ամենէն մեծ դաւնութիւններուս ատեն :

Ենորհապարտ կը ճանչնամ զիս Մատթիոյ կայսեր՝ իր երկիրներուն մէջ շնորհած ապաստանարանին ինձ ու իմ ընտանեացս համար . երախտապարտ եմ ցուցուցած բարեկամութեան ու նըպաստներուն որ ընդունել եմ կայսերական ընտանիքէն , և առանձինս իմ կարի ցաւալից ատեններս :

Վմանապէս պարտապան եմ անոնց զգացմանցը՝ որ իր հպատակներէն ոչ սակաւք ցրցուցեր են ինծի , մանաւանդ կորիցիայի բնակիչները :

Իբրև իմին որդիքս համարած ըլլալով զհենրիկոս Ե և զՍուրիան իմ հօրեղբորս թոռները , կու տամ իրենց իմ մայրենի օրհնութիւնս . բարեբախտ եղան մեր սուրբ կրօնքին մէջ սնանելով , որուն մէջ հաւատարիմ մնան ու ըլլան միշտ աշխատաւոր զաւակք սրբոյն Սուրիկոսի :

Ենորհէ Մատթուած որ իմ հօրեղբորս թոռը իր գովելի յատկութիւն-

ները գործածէ իր վիճակին մեծամեծ պարտուց կատարմանը : Շնորհէն երկինք որ չհեռանայ բնաւ չափաւորութեան , արդարութեան ու ճշմարտութեան ճամբաներէն :

Իմ հօրեղբօրս թուր զհենրիկոսն Շամսորի կոմսը ինձի ընդհանրական հրատակատար կը կարգէմ :

Մուզեմ որ իմ մահացու ոսկերոտիքս Կորիցիա Փրանկիսկեանց վանքը թաղուին՝ իմ էրկանս ու իր հօրը մէջ տեղը : Չըլլուին ինձի համար շքեղ հանդէսներ , միայն մատուցուին պատարագներ հոգւոյս փրկութեանը համար , :

Իսոնք դնելէն վերջը կարգադրութիւն կ'ընէ ունեցած ստացուածոցը թողլով մեծաւ մասամբ իր երկու հօրեղբօրորդոցը զաւկըներուն և հենրիկոս Են՝ ամուսնոյն՝ որն որ Մոսկոնայի դքսին քոյրն է : Բաց ասոնցմէ 'ի նըպատ իր հոգւոյն Կորիցիայի ու Գաղղիոյ աղքատայն ալ մասն հանած է :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Սիրելի Բարեկամ :

ԱԵՐՁԱՊԵՍ ընկալայ աս օրերս ձեր սիրալիր ողջունագիրը՝ որուն շատոնց կը սպասէի , և որն որ զիս շատ ուրախացուց մէջի բերկրական լուրերովը . ուրոնց մէկն ալ էր քու ազնիւ և ուսումնասէր որդւոցդ ամէն մէկուն մասնաւոր գիտութեան մը ջանք ու փափաք ունենալը . ասոնք որ ըլլան ամէն բան զիւրացած է , և կը յուսամ որ ձեր անոնց դաստիարակութեան համար ըրած ծախքը պտղաբեր ըլլայ . և նախ մեզ ուրախութեան պատճառ ըլլան , յետոյ օգտակար բոլոր ազգին ու հայրենեաց : — Հրամանքիդ որդիքը իրենց առանձին նամակին մէջ որ միաբան գրեր էին ինձ , կը խնդրեն որ Բազմավիպին առաջիկայ իրեք տարուան մէջ որ պիտի սկըսիմք՝ իրենց սիրած ուսմունքներէն հատուածներ պակաս չըլլան , և թէ կա-

րելի է կարգով մը աւանդին նոյն գիտութիւններն : Աս ալ աս բանս խոտացայ իրենց . որովհետեւ արդէն միտքս դրեր էի , որ Արկրաբանութեան վրայ չափաւոր տեղեկութիւն մը տամ . ուստի սրօշեցի որ 1847ն դասատուութեան ժամանակ շինած գրքոյկս նորէն աչքէ անցընելով ու քիչ մը ընդարձակելով՝ յօդուած յօդուած ամիսը մէյմը հրատարակեմ . ահա ասանկով լցուցած կ'ըլլամ { } . Ա . ին խնդիրքը . և միանգամայն ազգիս ալ օրինակ մը տուած ըլլամ աս ուսմանս դասատուութեանը : — Ս . Գ . ին համար ալ ձեռք կը զարնեմ գրելու ամենահամառօտ ու պարզ Սկզբունք Բնալուծութեան , եթէ կարելի է տասուերկու դասի մէջ գլխաւոր գիտելիքներն ամփոփելով , որ աս տարուան ժ.բ. ամսոց մէջ մէյմէկ դաս տըպուի . կը ջանամ այնպէս գրելու որ իրեն ու իր հասակակցացը զիւրմբընելի ըլլայ , ինչուան որ յետոյ մեծնալով կարենան կարգալ ու հասկընալ ան ճիս բնալուծութիւնները՝ որոնց համար կաշխատին այժմ ազգերնէս քանի մը ուսումնական անձինք : — Իսկ Ա . ու Ս . ին զրկած Տնական սնտեսութեան հատուածները՝ որ հաւաքեր են Սատամ Անարին գրքերէն ու Սատամ Փարիզէին թղթերէն , շատ հաճութեամբ ընդունեցայ . ու կը ջանամ զանոնք ալ մէյմը աչքէ անցընելով՝ ինչպէս որ խնդրեր էին , Բազմավիպիս մէջ տպել՝ թէ որ թերթերը տանին . և կարծեմ թէ ոչ միայն շատ հաճոյ կ'անցնին մեր ազգին տանտիկնանցը , այլ և շատերն ալ կը յորդորուին նոյնպիսի կամ ուրիշ տեսակ նիւթերու վերայ մեզի յօդուածներ առաքելու :

Քու ազնուտընակ

Մտերիմ

Հ . Օ . ԳՈՒՐԳԵՆԵԱՆ

